

պէս ուրիշներն ալ առանձին իրենց շինած մզկիթներուն մէջ թաղուած են, և Վոստանդնուպուրոյ կրօնական գեղեցիկ յիշատակարանները թագաւորական գերեզմաններուն վրայ կը տեսնուին: Այսպէս կրօնքը մարդասիրութեան կը վարժեցնէ, և աղքատաց տունը իբրև յաւելուած մըն է Վստուծոյ տանը: — Հասարակաց կրթութիւն վրայ ալ զուրցենք. իւրաքանչիւր մըզկիթ դպրոց մըն ալ ունի, և գրքատուն մը ուր որ կրնան մտնալ ամէն ուսումնականք: Վիտութիւնը, ըստ Վուրանին վարդապետութեանը, հաճոյ է Վստուծոյ. և մարդկանց մէջ ուսմունքը ծաւալելն է՝ Վստուծոյ տուած բարիքները ծաւալել: Օարմանալի առածներ, բայց պէտք չէ միշտ ազգ մը իր առածներէն դատել:

## ք ն ա կ ա ն

### ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ.

Քուն:

Մարդուս զգայարանաց և կամաւոր շարժմանցը հանգստեան՝ քուն կ'ըսենք. որով կերպով մը ամէն օր նորոգ կը ծնանինք, և նոր կեանք մը վայելել կը սկսինք: Բայ 'ի աս բնական հանգրստենէն զոր մարդուս և ուրիշ կենդանեաց կու տայ քունը, նաև կազդուրող բալասան մըն է, որով մարդուս միտքը կը հանգչի, և հոգւոյն կամ սրտին տաքնապները կը կարճին, օրուան մէջ սրբտին վրայ ըրած այլ և այլ զգացմանց տպաւորութիւնները կը քաղցրանան, և նոր զօրութիւն կու տայ դիմանալու արթնութեան ատեն պատահելու յուզմանց և կրից դէմ: Փիլիսոփայ մը կ'ըսէր թէ՝ «Վերցուր մարդուս վրայէն քունն և յոյսը, և ահաւասիկ ամենէն ողորմելի արարածը կ'ըլլայ»: Ալ յիշուի, առանց քնոյ մեր դիւրազգածութիւնը կը ջնջուի, և միտքն ալ չկրնար բանիլ:

Թշուառ անձ մը իր վշտացն ու նեղութեանցը դիւր կը դտնայ քնով. քանի քանի անգամ եղեր է որ մէկը ապաւ գայէն յուսահատելով, իր բաղդին անէծքներ տալով կը քնանայ, և առաւօտանց կ'արթննայ իբրև նոր կենդանութիւն մը առած, որով իր բաղդին գոյները շատ նուազ տխուր կ'երևցնէ: Վիչ մահապարտ կայ որ հանգիստ քուն ըլլայ. իրենց գլխապարտութեան առջի գիշերները սարսափելի տքնութիւն կը կրեն, և կամ ալ սարսափելի երազներ կ'երազեն: Իսկ ընդհակառակն տեսնուած են այնպիսի անձինք ալ որ քաղաքական պատճառաց համար իրենց դատաւորաց տգիտութեանը անպարտ զոհ եղած, կուսակցաց կատաղութեան և կամ ապշութեան համար դատապարտեալ անձինք որ խաղաղ քուն կ'ըլլան, և աչքերնին կը բանան տեսարան ըլլալու անյագ ժողովրդեան որ խուռն կը վազէ մարդկային արեան հեղմանը:

Հիմակուան բնախոյզք քունը կը համարին շարժական կենաց յոգնած անդամներուն բնական հետեւանքը, որոնք չափաւոր հանգրստեան մը կը կարօտին: Այ կարօտութիւնը աւելի կը զգանք երբոր լաւ քուն չենք եղած:

Պուիլէէ գաղղիացին կ'ըսէ թէ՝ «Մեր պատերազմաց ատենները բանակին յաճախ բռնի չուոյ մէջ տեսնուեցան զօրականք որ գիշեր ատեն ահաւոր դիպաց մէջ սակաւաժամ հանգիստ մը կ'առնուին, ջրի տղմի մէջ կը պառկէին կարծելով որ քիչ մը հանգստեամբ կը ընան կորուսած զօրութիւնին ստանալ»:

Ինթրիքէն ետքը ամէն կենդանիք քնոյ կարօտութիւն կը զգան, որովհետև մարսողութեան համար պէտք եղած ուժը դէպ 'ի ստամոքսին կողմերը աւելի է քան թէ գործարանաց կազմութեան ուրիշ կողմերուն համար: Արբեմն ցուրտը քուն կը բերէ. օգտակար է յիշեցնելը որ եթէ մէկը պարզ օդի մէջ պառկելու ըլլայ և ջերմաչափը սառոյցի աստիճանէն 8 և կամ 9 աստիճան վար ըլլայ, ընդհանրապէս կը մեռ:

նի, ուր ընդհակառակն թէ որ մէկը շարժման մէջ աշխատի՝ կրնայ անվախ ինչուան 40 աստիճան ցրտութեան դիմանալ: Յրտոյն մարդու կեանքը փձացրնելու գլխաւոր պատճառը այն է որ բոլոր ուժը կը հաւաքուի գործարանաց կազմութեան ներքին կողմերը, և չարաչար ջղաց ձկտումն կը սպտճաուէ: Սքալլանցանի ցրտով ձեան ու սառոյցներու մէջէն արուեստական քուն բերաւ գորտանց վրայ:

Խորունկ քնոյ ժամանակ մասնաւոր կերպով ըղեղի ներգործիչ զօրութիւնը կը պակսի և միայն կենսական զօրութիւնը կը մնայ վրան: Թեթև քնոյ ժամանակ, և երբոր ըղեղը ներգործիչ զօրութիւնը սլահած է, մարդս երազներ կը տեսնէ. ան ատենն է որ ցորեկը հանդիպած դէպքերը երեւակայութեան մէջ կենդանի տպաւորուած ըլլալով՝ նոյն գաղափարները գիշերուան լուութեան մէջ կ'երեւակայէ, և կը ցուցնէ նաև միուշ կերպով մը անձանօթ բաները. մագնիսականութեան երեւոյթներն ալ անշուշտ երազէն շատ հեռաւոր չեն:

Սարկոս Արեւիոս իմաստասէր կայսրը կ'ըսէր. «Մտուածները կը բարերարեն մարդկանց անոնց կարևոր նպատր երազներ և պատգամներ պարգևելով: Մտուածոց ինծի համար ըրած ինամոցը մեծ նշանն աս է որ երազիս մէջ սորվեցուցին ինծի դեղեր և կամ հնարքներ իմ ցաւոցս, մասնաւորապէս գլխոյս պտոյտին և արիւն թքանելոյս, ինչպէս որ հանդիպեցաւ ինծի Վայեթա և Արիւսիա՝:

Միշտ վերաբերութիւն մը կայ երազոց ու մարդոյս բարոյական կամ բնական վիճակին մէջ, տարիքին, իստունուածոց, կրից և առողջութեան նրկատմամբ:

Երբոր քունը բնական պատճառներէ առաջ եկած է, և ըստ մարմնոյն պիտոյից համեմատ կը տեւէ, կազդուրիչ է և ձկուն ու թեթևաշարժ կ'ընէ զմարդ.

երակին զարնուածքը աւելի յամր, շրնջառութիւնն ալ ոչ այնչափ ստէպ. արեան և հիւթոց շրջանը կը դանդաղի, և փնասակար հիւթոց և աւելորդաց ծորումն ալ կը պակասին: Մեղգալապէս մէկ կէտի վրայ ժողովելով զօրութիւնք, մարմնոյն մասանցը մէջ պատշաճ համեմատութեամբ մը կը սփռին. ջղերն ու նեարդքը կ'աշխուժնան, և նորէն կ'արթննայ բնութիւնը: Մեղհանրապէս երբոր քունը արհեստական է, և կամ չափազանց, մարմինը կը տկարացնէ և ծանրամարմին կ'ընէ, զգայարանաց աշխուժութիւնը կը կոտրէ և կենսական զօրութիւնքը կը պակսեցընէ. դիւրազգածութիւնը կը գուլնայ, և մարմինը ուժաթափ կ'ըլլայ, թուլամորթ, դիրամարմին և անկար ամենայն գործողութեանց մէջ: Ղեղին ջղերը լայնելով և անոնց զօրութիւնը կոտրուելով, հոգւոյն գործողութիւնները կը փնասուին, մանաւանդ յիշողական զօրութիւնը: Արպէս զի քունը առողջարար ըլլայ, նայելի է որ սահմանեալ չափէն աւելի չքնացուի. ըստ երեւելի բժշկաց չափահաս մարդկանց համար ոչ վեց ժամէն պակաս քուն պէտք է, ոչ ալ շատ շատ ութ կամ ինը ժամէ աւելի: Հորիզոնական դրքով պէտք է պառկիլ, բայց գլուխը բարձր կեկ դրքով բռնելու է: Մտած քուն ըլլալը փնասակար է. վասն զի ան դրքով՝ ստորին կամ փոքր որովայնին աղեաց մէջի արեան և հիւթոց շրջանը կը դժուարանայ և տղոց և պատանեաց մարմնոյն տձևութիւն կը սպտճաուէ: Ստամոքսին ձևին ու դրքին նայելով, կ'երեւնայ թէ մարսողութեան համար աւելի օգտակար է աջ կողմը պառկիլը, մանաւանդ երբոր մէկը աղէկ մը ուտելէն անմիջապէս քիչ մը վերջը պառկելու ըլլայ: Իսկ եթէ ասոր հակառակ դրքով պառկուի, կերակուրները այնպիսի դիրք մը կ'առնուն որ դժուարաւ աղեաց անցքերէն կ'անցնին, և իրենց քանակովը ստոծանւոյն փոփոխակի շարժմանցը կը փնասեն, որով և սրտին շարժմանցը և երբոր կունրկի վրայ կը պառկուի,

1. Խորհրդածութիւնք Մարկոսի Աւրել. Գիրք Թ. պարբ. 27:

չատ անգամ ստամոքսի վրայ ծանրու-  
թիւն կամ նեղութիւն կը զգայ մարդ :  
Արբոր մարտողութիւնը գէշ կ'ըլլայ ,  
բնականաբար միակերպ մէկ կողմէն մէ-  
կալ կողմը կը դառնայ . երբեմն աջ դին ,  
երբեմն ձախ դին , վերջը կ'ընդկի ու փո-  
րի վրայ . դրից այսպիսի փոփոխու-  
թեամբ , մարտողութիւնը կը դիւրա-  
նայ :

Արկայն գիշերային տքնութիւններն  
ալ ոչ ինչ պակաս փնասակար են քան չա-  
փազանց քունը . վասն զի անով աղետաց  
կենսական գործողութիւններուն կարգը  
տակնուվրայ կ'ըլլայ , և գործարանները  
փնասակար դրբի մէջ կ'ընան : Ասով  
չատերուն կեանքը կը կարճընայ , և այն  
կարճ կեանքն ալ լի ցաւօք և հիւան-  
դութեամբ : Աւելի մեծ անխոհեմու-  
թիւնը անոնցն է , որ կը կարծեն թէ  
երկարակեաց կ'ըլլան՝ զգալի կերպով  
քնոյ ժամանակնին կարճեցընելով : Ա-  
րաւ է որ աւելի երկայն ատեն աչուընին  
բաց կը մնայ , բայց ոչ երբէք հանգիստ  
և առողջ կեանք մը կ'անցընեն . ոչ եր-  
բէք ան աշխուժութիւնն և մտքի ոյժը  
կ'ունենան , ինչ որ հանգիստ և բաւական  
երկայն քնով : Այլայ բան մը որ այնպէս  
մեր կեանքը հիւժէ մաշէ և փճացընէ և  
ժամանակէն առաջ ծերացընէ զմեզ ,  
ինչպէս քնոյ պակասութիւնը : Արկայն  
հսկումը ամենայն կերպով մեր կենացը  
խանգարիչ է . վասն զի կենսական կա-  
րողութիւնները շարունակ ցնդման մէջ  
կը մնան , գործարանաց աւերումն կը  
պատճառէ , կ'արագէ մեր կենաց հիւ-  
ծումը , որով հիւանդացած բնութիւնը  
չկրնար վրայ դնել : Աստ սովորութեան  
և կամ ըստ կլիմայից՝ մարտողութիւնը  
երբեմն աւելի կ'ընենք քնոյ մէջ քան  
թէ արթնութեան ժամանակ :

Աերակուրէն վերջը անմիջապէս պառ-  
կիլը կրնայ օգտակար ըլլալ ան մարդ-  
կանց որոնք ամէն օր չարաչար աշխատա-  
նաց մէջ են : Տաք երկիրներու մէջ ,  
կէսօրուան չափազանց ջերմութեանը  
պատճառաւ՝ որով մարտողութեան հա-  
մար հարկաւոր եղած ուժը ստամոքսէն  
կը վերնայ , պէտք է որ անմիջապէս կե-

րակրէն վերջը քիչ մը քուն առնուի :  
Տղայք , փափուկ կազմուածք ունեցող  
կանայք , մեծ մասն ուսումնականաց ,  
և ընդհանրապէս ամէն մարդիկ որոնց  
որ բոլոր ջղային մասունքը սաստիկ փո-  
փոխական է , լաւ մարտելու համար  
քնոյ կը կարօտին : Վնոյ բնութիւնը  
աւելի ինքն իրեն կը տիրէ , շատ աւելի  
զօրութիւն կուտայ մարտողական գործո-  
ղութեան . իսկ ընդհակառակն արթ-  
նութեան ժամանակ գրգռմանց պատ-  
ճառները որոնք ջղերը շարժման մէջ  
կը ձգեն՝ գրեթէ ամէն վայրկեան կը  
նորոգուին :

Արկրիս օրական շարժումը գործա-  
րանաւոր կազմութեան վրայ զգալի ազ-  
դեցութիւն մը ունի : Վիտուաժ է որ  
ամէն մարդ և գլխաւորաբար անոնք որ  
ամենափոփոխ ջղային կազմուածք ու-  
նին՝ ըստ զանազան դրից արեւու՝ վրա-  
նին փոփոխութիւնք կը տեսնուին : Այս  
բանս իրիկուան դէմ աւելի որոշ կ'ե-  
րենայ , երբոր թեթեւ ջերմ մը մար-  
դուս երակացը զարկը կ'արագէ , և յոգ-  
նածութիւն մը բերելով վրանիս՝ կ'ի-  
մացընէ թէ հանգստեան կարօտութիւն  
մը ունինք , այս յօժարութիւնը անզգա-  
լապէս կ'աճի ինչուան կէս գիշեր : Այս  
ջերմութիւնը օգտակար է , որովհետեւ  
անով մարմնոյն հիւժերը կը զտուին :  
Այսպէրնէս կը հետեւի որ սվ որ փոխա-  
նակ գիշերային հանգստեան կը հսկէ՝  
աս սովորական ընթացից ջերմութեան  
ժամանակ որով հիւժերը կը բաժնուին  
ու կը զտուին , այնպիսին ներքին շարժ-  
մանց պատրաստութիւնը կը խանգարէ  
ու տակնուվրայ կ'ընէ՝ որոնք այնչափ  
օգտակար պիտի ըլլային , ուստի և զա-  
նազան հիւանդութեց դուռ կը բանայ :

Հուճլանտ գերմանացի իմաստուն  
բժիշկը կ'ըսէ թէ տարեց մարդիկ կա-  
նուխ ելլել կը սիրեն : Աւելիսթէյ անգ-  
ղիացին ալ որ մասնաւոր գործնական  
դրութեան մը հիմնադիր է , և միան-  
գամայն կարգէ դուրս հանձարի տէր և  
մեծանուն , անանկ համոզուած էր այս  
բանիս կարեւորութեան , որ սովորու-  
թիւնը րաժ էր առաւօտանց կանուխ ել

լելը, և իբրև հաւատոյ մաս կը համարէր. և այսպէս ինչուան 88 տարի կեանք ունեցաւ: Իրեն գործնական առածը լաւ է որ հոս յիշենք՝ ի խրատ ոչ միայն ուշ ելլող ծուլից այլ և չափազանց ջա-

նացողաց որ զբնութիւնը չափաւոր քու- նի պէս հարկաւոր բանէ մը կը զրկեն: « Կանոնախան հոգիին ճարտէլ և կանոնաւելեւել՝ ճարտասա առողջութիւն, ճոխութիւն և իմաստութիւն կը պարգեւէ »:

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Կ Ի Յ

Արևելեան վերջին խնդիրն ու պատերազմը <sup>1</sup>:

1855 — ՅՈՒՆՈՒԱՐ

5. Զօրաց պատրաստութեանը վրայօք Աւստրիոյ ըրած խնդրոյն Բրուսիոյ դահլճին տուած պատասխանը (Տ. 24 Դեկտ. 1854). Բրուսիան վտանգ մը չտեսներ Աւստրիոյ՝ քանի որ այս վերջինս պաշտպանողական վիճակի մէջ կեցած է. և հետևաբար անօգուտ կը սեպէ զօրաց պատրաստութիւնը. Բրուսիան Նոյեմբերի 26ին դաշնագրութիւնը ըրած ժամանակ կը համարէր որ Աւստրիոյ արևմտեան պետութեանց հետ ըրած դաշնագրութեանցը ինքն ալ տեղեակ ըլլայ, իսկ արդիսէլ մը ժամանակ անցաւ վրան ու դեռ բան մը իմացած չէ՝ Բրուսիան ուրիշ բան չկրնար ընել, բայց եթէ Գերմանական ընդհանուր դաշնակցութեան կանոնացը վրայ հաստատուն կենալ. այսուամենայնիւ, իբր մեծ տէրութիւն, կը պահանջէ իր իրաւունքը, և կ'ուզէ որ դաշնագրութեանց մէջ ինչ փոփոխութիւն որ ըլլայ՝ ինքն ալ, իբր Եւրոպական տէրութիւն, տեղեկութիւն ունենայ այն փոփոխութեանցը: — Նոյն միջոցը Մանդայֆէլ պաշտօնագիր մը կը խրկէ Բարիզի ու Լոնտոնի դեսպանացը, որուն գլխաւոր նիւթն էր Բրուսիոյ՝ իբր եւրոպական մեծ տէրութիւն ունեցած իրաւունքը պաշտպանել: — Գաղղիոյ արտաքին գործոց պաշտօնէին Պեռլին կեցող կայսերական պատուիրակ Մուսգիէ մարքիզին գրած պատասխանը. — Բրուսիոյ մեծ տէրութիւն ըլլալուն վրայ ոչ ոք տարակոյս հանած է, բայց այն պիտի իրաւունքէն՝ պարտքերն ալ հետևաբար անբաժանելի են: Գաղղիան, Անգղիան և Աւստրիան չեն կրնար հաւանիլ որ տէրութիւն մը ամենայն հանդիպած դէպքերուն մէջ ինքզինք օտար սեպելով՝ այն դիպուածոց վախճանին հասնելու ինքն իրեն նոր ճամբայ մը բռնէ:

7. Կորչաքով Ռուսիոյ արտաքոյ կարգի վէննա խրկուած պատուիրակը, կը յայտնէ որ իշխանութիւն առած է ընդհանուր դաշնագրութեան մը վրայ խօսելու, հիմն սեպելով ծանուցեալ չորս պայմանները. հետևեալ մեկնութիւնը սալով անոնց. Ա. Ռուսիոյ կայսերութեան Մու-

տաւիոյ ու վալաքիոյ վրայ ունեցած առանձին պաշտպանութիւնը դադրի: Բ. Դանուբի նաւարկութիւնը վեննայի դաշնագրութեան համեմատ ազատ ըլլայ. Գ. 1841ին Յուլիսի 13ին դաշնագրութիւնը նորէն աչքէ անցուի, որպէս զի Օսմանեան կայսերութե էութիւնը եւրոպական հաւասարակշռութեան ամբողջապէս կապուի: Դ. Զօրս տէրութեանց միաբան պաշտպանութիւնը, որպէս զի ամենայն քրիստոնեայ հպատակաց կրօնական արտօնութիւնները անխախտ պահուին: Իսկ երրորդ պայմանին վրայօք պատրաստ է (Կորչաքով) իշխանը խաղաղութեան պաշտօնական խորհրդոց մէջ միջոցներ ընդունելու, որով զրցուած Ռուսիոյ Սև ծովուն մէջ սենեցած առաւելութեանը չափ մը դրուի. բաւական է որ այն պիտի միջոցներ առաջարկուին որ Ռուսիոյ կայսերութեան մէջ ազատ իշխանութեանը իրաւանցը չդպչին:

14. Բրուսիոյ ամսոյս 5ին տուած ծանուցագրին Աւստրիոյ կողմանէ տրուած պատասխանը, և նոյն միջոցին Պուլ կոմսին Գերմանիոյ այլ և այլ տէրութեանց գրած պաշտօնագիրը: — Աւստրիա շատ կը ցաւի, որ իր 1854ին Դեկտեմբեր 12 ըրած խնդրոյն Բրուսիա մտիկ չըրաւ: Բայց ինքը նորէն կը կրկնէ նոյն խնդիրը դաշնակցաց զօրաց մէկ մասին պատրաստութեանը վրայ. և այս իր խնդրոյն հաստատութիւն կ'առնու 1854ին Դեկտեմբեր 9ին դաշնակցութեան որոշմունքը: Ռուսաց կողմանէ Աւստրիոյ դէմ յարձակման վիճակը դադրած չէ. և Ռուսիոյ ամսոյս 7ին եղած խորհրդոյն մէջի տուած յայտարարութիւնները իրեն բաւական ապահովութիւն չսեպեր: — Այս պաշտօնագրին հետ Աւստրիան մտերմական թուղթ մը կը խրկէ իրեն խորհրդակից եղող Գերմանական տէրութեանց, որուն մէջ կը խնդրէ որ եթէ Բրուսիան դեռ տարակուսական քաղաքականութեան մէջ կենալու ըլլայ՝ ասանք իրեն օգնեն, և թէ որ պատերազմ բացուի՝ իրենց զօրքը կայսեր հրամանագրութեան տակը դնեն. այս պայմանով որ անոնց երկիրը իրենց ամբողջութեանը մէջ կը մնան, և թէ որ խաղաղութիւն ըլլայ՝ իրենց ըրած զոհին համեմատ փոխարէն կ'ըլլուի:

15. Փետրուարի 1էն սկսեալ Ռուսաց Սև ծովուն մէջ եղած նաւահանգիստները՝ Գաղղիոյ և Մեծին Բրիտանիոյ միացեալ նաւախումբին կողմանէ պաշարման վիճակին մէջ կը դրուին:

17. Պարոն Մանդայֆէլի շրջաբերական պաշ-

<sup>1</sup> Տես հա. ԺԳ, երես 15, 92, 159, 191, 223, 255, 286, 334. հա. ԺԴ, երես 11, 82, 129, 162, 227, 275, 307, 355, 371: